

անյիշատակ ժամանակներէ ի վեր մինչեւ նոր դարուց եգիպտոսի կուսակալ Մեհմէտ Ալիի որդւոյն՝ Տուշկաւորն Իպպահիմփ փաշայի առնն ծառայած է իբր ռազմական եւ անուարական ամենարանուկ ձամբայ ընդ մէջ Սորիքի եւ Փոքր Սիոյ: Իսկ այն բերքը, որ վճռապէս կարեւորութիւն ունէր Երկրորդ կապպագովիոյ գրուման համար, եւ որով՝ ըստ Կ. Լամբրու-նցոյ՝ «կարողացաւ Երկրորդ կապպագովիոյ յորում մայրաքաղաք Տիանա», Լուլուայ ամրոցն, ըսել կ'ուզեմ, այս պողոտային վրայ պէտք էր որ գտնուէր: Ըստ ամենայն հաւանականու-թեան, Լեւոն Բ. կուկիկայ կապանին այս ձամ-բով էր որ խաղաց գնաց նախ ի Լուլու՝ որուն կը բերդաստիկեր Կ. Լամբրունցոյ եղբայր-ներէն մին՝ Շահնշահ, եւ անոր արշաւեց Նիո-նիոնի Սելճուգներու սուլթանին երկիրը, թերեւս մինչեւ Տիանա, ուրկէ դէպի հարաւարեւմուտք դաշտավայրերէն անցնելով գրաւեց նաեւ Ա-տակիլ:

Թէ որքան իրաւացի ենք մեր այս վար-կածին մէջ, թնօղ ետտի նոյն ինչն Ալիշան. «Եւս իբր վաթսուռ ամաց բարձման թագաւորութեան մերոյ»՝ յիշատակի բերդս այս (այսինքն Լու-լուայ բերդ) առ Զանապարհազարի միոյ փռանկի (գերբարձանոն, Bertrandon de la Broquière), որ գալով ի կողմնորս անցեալ ընդ կապան եւ ընդ լեւնահայկոս՝ յարեւմուտս կայս, զիմելով ի Լարանա, եկն եւ ետես զբերդս զայս զոր կոչէ Ա-տ, L'oto, ուր եւ Գարաման իշխանն կարգեալ էր բաժտուին, եւ յանձնեալ ի Յոյն մի, որում սուեալ երկուս (զուգադ)՝ զահե-կանս՝ եւս բանալ զպահակն եւ էանց<sup>1</sup>:», Ա-րեմն բացայայտ է որ փռանկ ուղեգիրը, ինչպէս կը հաւաստէ նոյն ինքն Սիոսուի հեղինակը, կուկիկայ կապանէն անցնելով եւ գէպ ի արեւ-մուտք զիմելով «ընդ լեւնահայկոս» (ըսել կուզէ Չազարի վերին ընթացքին լեւնահո-վանքին զողանդիէն սկսեալ, ուրկէ կ'անցնի այսօր Պաղտասի նորաշէն երկաթուղին), եկաւ հասաւ հոն՝ ուր հին պողոտան կը շեղի գէպ ի հիւսիս, եւ ուր կը գտնուի մեր ինդրական բերքը, Լուլու, եւ ստտի մի եւ նոյն ուղղու-թեամբ շարունակելով իր ձամբան գէպ ի ար-եւմուտք, Առակիլէն անցաւ գնաց ի Լարանա (Գարաման): Եւ արդարեւ, վերորդեալ Փոքրու գ եւ Պայալը գիւղերուն մերձակայնց լեւնավայ-րերուն մէջ, բարձունքի մը վրայ կը տեսնուին

<sup>1</sup> Սիոսու, 114:

հին բերդի մը մնացորդները, զորս դժբախտա-բար անհնար եղաւ ինձ մտէն տեսնել ու քննել եւ զորս կը համարիմ ինչորոյ առաքիպ Լուլուայ ամրոցին մնացորդները:

ՄԵՐԻՔ-ՔԵՎԵՔԵԼԻ



Պ Ա Ց Մ Ա Կ Ա Ն

ՀՌՈՎՄԵՆԵՐԸ ՀՈՅՈՍՏՈՆ ԵՒ ՀՌՈՎ-ՄԵՆԿԱՆ ՍՏՏՐԵՊՈՐԹՈՐԻՆՆԵՐԸ

Գ-Ձ Գ Ա Ր Ե Ր Ա Ն

(Հարան-ի-ի-ն-ն)

F.

Հ-ու-վ-ե-կ-ն Մեծ Հայաստան՝ բռնա-մե-կ երբ: Թագաւորութեան վախճանը: Հայկական գաւառները: Մեծ Հայաստան Հռովմէական գաւառ չէ: Հայաստանի Կոմսը: Չիստորական յարաբերութիւններ:

Հայաստանի հռովմէական պաշտպանու-թեան ներքեւ մտած մտար — Մեծ Հայաստան (Armenia magna)<sup>1</sup> — կը բաղկանար Անտի-սաւրոսի հեւեանի գետին հիւսիսային կողմը գտնուող Նրաւեալ բարձրագաւառներէն Ե-կ-ե-ղ-ե-աց, Գ-ե-ր-ջ-ան, Խորձեան, Կարին եւն. Սեւ Ծովէն բաժնուած էր Պողոսմոնեան Պոնտոս գաւառով, Փոքր Հայքէն՝ Եփրատով. Երասխայ ջրաբաշխը գէպ ի Պարսկահայաստան սահմանն էր, որ սակայն բաց էր եւ անպաշտպան<sup>2</sup>: Հարաւուէ քանի մը գաւառներ կտրուած եւ արդէն գոյութիւն ունեցող հռովմէական սա-տրապուլթեանց կցուած էին: Մեծ Հայաստանի մէջ մեծ քաղաքներ չկային, հին թագաւորա-նիստ Արտաշատ եւ Վաղարշապատ<sup>3</sup> քաղաքները կը վերաբերէին Պարսկահայոց:

Մեծ Հայաստանի անդրադոյն վիճակին վրայ անդեկութիւն քաղելու համար գրեթէ միայն հայ աղբիւրներու ստիպուած ենք ապաւինել: Կո-

<sup>1</sup> Կանե Կերթի (interior) կոչուած. L. 5 Cod. J. de off. mag. mil. 1. 29 — magnam Armeniam quae interior dicebatur (Մեծ Հայաստան, որ Կերթի կը կոչուէր): Nov. 31. c. 1. — Յայտնապէս գտնուողըստ հա-մար Փոքր Հայքէն, որ աւել յառաջ հռովմէական եղած էր: <sup>2</sup> Հմմտ. H. Kiepert's Asia exterior քարտէքը: Սահմանի յարաբերութեանց նկատմամբ Պրոկ. վառն ին. Գ. 3 (251. 252): <sup>3</sup> Հոս էր հայ Եկեղեցւոյ գլխոյն՝ կաթողիկոսի -ութեան:

րակազմ՝ հարկատու տերութեան՝ իւր անգամատեայ վիճակին բերմամբ՝ կը պակսէին այն պայմաններն՝ որոնք պետական կեննունակ կազմակերպութեան մը համար պէտք էին: Քաղաքադիտորէն սխալմունք չէր, երբ թեոքոս՝ իւր ձեռքը կարգուած Արշակ թագաւորին 390—391ին մահուրէն հարը անոր յարողդ չգրու, այլ յարմար առիթ համարեցաւ: Մեծ Հայաստանի թագաւորութիւնը վերջընելու՝: Ինչպէս Գիողիզետիանոս իւր ժամանակին, այսպէս եւ թեոքոս նկատի ունենալով երկրին եւ անոր բնակչութեանը յատուկ յարաբերութիւնները, չուզեց զայն հռովմէական պետութեան կցել եւ գաւառի վերածել, նոյնպէս՝ անշուշտ Պարսկաստանի զիւրազրդիւ անվստահութիւնը շարունակեցնելու համար, հրատարեցաւ Մեծ Հայաստանը զինուորական ուժով լինջընելէն, այլ բաւականացաւ վարութիւնը յանձնելու մասնաւոր զոմէսի մը՝ որ արտակարգ ներկայացուցիչ էր: Հայոց կուսամբա՝ այնչափ բարեացակց գտնուելով՝ այս պաշտօնի կոչեց ոչ թէ Հռովմայեցի մը, այլ երկրին աւագներէն մէկը<sup>2</sup>, Բայց այս բարեացակամութիւնը շատ շանցաւ շար հետեւութիւններ ունեցաւ: Իրաց նոր կարգադրութենէն զտժգժ աւագանին, կոմէսին գլխավորութեամբը, հռովմէական բաժնին վարչութիւնն ու իշխանութիւնը յանձնեցին Պարսից հպատակ թագաւորին, եւ ըստ հայական տեղեկութեան՝ կ'երեւայ թէ կայսրն այս եղածին իւր հաւանութիւնը տուած ըլլալ<sup>3</sup>: Ասով Հայաստան ջանի մը տարի դարձեալ մէկ թագաւորի իշխանութեան ներքեւ միացաւ, որ բնականաբար կը պաշտօնավարէր երկու պաշտպան պետութեանց կրկնակի աւատականի առանձնայատուկ հանգամանաց մէջ. խառնակ յարաբերութիւն մը՝ որ պէտք էր վերջնաբար, երբ Յագլկերտ Ա՝ 415ին Պարսկահայաստանն իւր որդւոյն աւատ տուաւ<sup>4</sup>: Որչափ որ անկարելի էր մտածել, թէ պարսիկ իշխան մը միանգամայն կայսրը հպատակ ըլլար, նոյնչափ ալ անհնար էր որ կայսրը իւր պետութեան մէկ մասին վարչութիւնը ազգաւ Պարսկի մը յանձնէր: Հաւանաբար այս առթիւ երկու պետութեանց մէջ հա-

մաձայնութիւն մը գոյացաւ, որով բաժանուիւ վաւերացուեցաւ եւ նախկին վիճակը վերահաստատուեցաւ<sup>5</sup>: Այս ատենէն սխեալ Հայաստանը կը կառավարէին դարձեալ Հռովմայեցի կոմէսներ: Թէ այս կոմէսներն այլ եւս հայ չէին, տարակոյս չի վերջներ, որովհետեւ հայ իշխաններէն շատերը, որոնք համակրութիւնը ի վաղուց հետեւեղի Պարսից կողմէն էր քան թէ Հռովմայեցոց, հռովմէական սահմանները թողած՝ Պարսկահայաստան գաղթած էին<sup>6</sup>: Այս վիճակը տեւեց մինչեւ Յուստինիանոս բարենորոգումները<sup>7</sup>:

Հոս նախ որոշելու է այն խնդիրը, թէ արդեօք Հայաստան նոյն միջանկեալ ժամանակամիջոցին եւ Յուստինիանոս յառաջ՝ հռովմէական գաւառի վերածուած է: Ասոր համար պէտք է հետազոտութիւնը քիչ մը սկիզբներէն բռնել:

Երբ Մեծ Հայք ըսուած հին թագաւորութիւնը Տրայիանոս գրաւեց, այս կայսրը կառավարութեան ժամանակ՝ մեծ Հայաստան անոցուակի կերպով կառավարուեցաւ իբրեւ գաւառ, բայց անոր յարողները շարունակեցին իբրեւ գաւառ կառավարել: Եփրատայ արեւմտեան կողմը գտնուող Փոքր Հայք (Armenia minor) նախապէս մասն էր Նապոպոլիսի գաւառին, եւ Գիողիզետիանոս պետութեան տուած նոր կարգադրութեամբը միայն ուրոյն գաւառի մը վերածուեցաւ՝ Մեծիտինէ մայրաքաղաքով<sup>8</sup>, որ դէպ ի արեւելք կարեւոր էր իբրեւ զինուորական կուսան: Երբ յետոյ թեոքոս Ա՝ լու եւս կառավարելու դիտաւորութեամբ ջանի մը մեծ գաւառներ՝ փոքր գաւառներու վերածեց, Փոքր Հայքն ալ երկու նոր գաւառի բաժնեց, որոնք Առաջին Հայք եւ Երկրորդ Հայք անունն առին. առաջինը կազմուեցաւ Արարատի եւ Սատաղ գլխաւոր քաղաքներով՝ հին գաւառի հիւսիսային մասէն, եւ երկրորդը՝ Մեծիտինէ քաղաքով՝ հարուսային մասէն եւ ջանի մը կապաղաղական երկիրներէ<sup>9</sup>: Այս բաժանումը

1 Մ. Խորե. Գ. Ի. 4.  
 2 Ըստ Խորե. անդ՝ զազանիս ասարապը: Պրոկոպ վաս լին. Գ. 1 (246) այնու ասոր հետ կը միարանի, որ կայսրն այնուհետեւ կ'ուն կ'ընէ՝ սըղ որ կ'ալէ եւ երբ որ կ'ունէ: Գ.  
 3 Ըստ Խորե. Գ. Ի. 4, իմ՝ Արկադիոսն է:  
 4 Անդ Գ. Ի. 4. Փարս. Գ. Ը. 1. Յազկերտ թագաւորեց 399—420:

1 Թերեւս ասոր կը հային Պրոկոպի քով (անդ) յիւլուս սթոմա (միարանութիւնք), որոնք հետեւութեամբն Հայաստանի կոմէսը անուանուած պիտի ըլլայ:  
 2 Խորե. Գ. Ի. 4.  
 3 Պրոկոպ անդ. զոր եւ մը օրերուն կ'ուն Հայաստանի կ'անուանեն:  
 4 Marquardt, röm. Staatsverw. I. 210. 218. Մեծիտինէ, յառաջ՝ Վապուզոպոլիս մաս համարուած, յետնապոլիսներէ կը նշանակուի իբր Փոքր Հայոց վերաբերող: Պրոկոպ ըսն Փոքր Հայոց գլխաւոր քաղաք կ'անուանէ: Պարսկ. պատ. Ա. 17 (85), վաս լին. Գ. 4 (254):  
 5 Kuhn, städtische und bürgerl. Verfassung des röm. Reiches II, 211. 243.

պէտք է որ 378—386 կատարուած ըլլայ, եւ ոչ՝ 378էն յառաջ, որովհետեւ Ամմիանոս որուն պատմութիւնը կը համար մինչեւ այս տարին, Փոքր Հայքը գիտէ իբրեւ միայն մէկ գաւառ<sup>1</sup>, բայց ոչ ալ 386էն ետքը, ինչու որ նոյն տարւոյ մարտ ամսոյն ելած կայսերական հրովարտանք մը արդէն կը յիշատակէ Երկրորդ Հայքն եւ անոր քանի մը քննադատներ<sup>2</sup>։ Notitia dignitatumը կ'ըսէ, թէ Առաջին եւ Երկրորդ Հայք կը վերաբերէին Պոնտական թեմին եւ իրենց գրուին ունեին մէյ մէկ նախագահ (Praeses) իբր կուսակալ, իսկ անոնց մէջ զինուորական հրամանատարութիւնը կը վարէր Հայաստանի Պոքսը<sup>3</sup>։ Արդ նոյն Notitiaն անոնց հետ ոչ Մեծ Հայաստան անուամբ գաւառ մը յառաջ կը բերէ, եւ ոչ ալ Հայաստանի կոմսը կը յիշատակէ. այս նշան մըն է նոյն պետական վիճակագրութեան վտահայտութեան։ Որովհետեւ Notitiaի գրուած ժամանակը (իբր 410—413) քանի որ վերին ըստածներուն համաձայն՝ Մեծ Հայքն անուամբ միայն կայսրմէն, այլ իրականութեան մէջ Պարսկահայաստանն էր կառավարուէր նոյն տեղւոյն իշխանին ձեռքը, կը մեկնուի, որ հեղինակը զայն իբր պետութեան վերաբերող չէր կրնար նկատել եւ անոր համար բութեամբ անցնիլ ստիպուած էր։ Սակայն յարող ժամանակին համար ալ փաստ չկայ, որ Մեծ Հայաստան Գուստինիանէն յառաջ իբրեւ գաւառ կազմակերպուած ըլլայ։ Նոյն ստեղծուած կայսերական հրովարտանքներու մէջ թէեւ Ա. եւ Բ. Հայք կը յիշատակուին, բայց ոչ Մեծ Հայաստան եւ ոչ անոր կոմսը<sup>4</sup>։ Եւ դարձեալ կարեւորութենէ զուրկ չէ սա պարագան, որ վեցերորդ դարու առաջին տասնակներուն յօրինուած պետութեան վիճակագրական ուրուագիծը՝ Hieroclesի Synechdomosը (= ընկեր պանդխտութեան), նմանապէս միայն Ա. եւ Բ. Հայք կը թուէ, երրորդ Հայ գաւառի մը նկատմամբ բան մը չ'ըսեր, եւ նոյնպէս իւր

քաղաքներու ցանկին մէջ դանց կ'առուարէ Մեծ Հայոց կարեւոր թեոդոզոլոս քաղաքը<sup>1</sup>։

Ցականին հարթելը երկու դժուարութիւն կայ։ Ա. Երրորդ եւ Բ. Երրորդ (իբր 297) գաւառներու ցուցակը Պոնտական թեմի գաւառներուն մէջ ամենէն վերջը կը դնէ Փոքր Հայքը՝ կցելով «արդ եւ մեծն յաւեիան» (nunc et maior addita)<sup>2</sup>։ Գիտիղեոսիանոսի խաղաղութեամբ ի հարկէ Հայաստանի թագաւորութիւնը դարձեալ Հուովմէն որեւէ կախում մ'ունեցած է<sup>3</sup>, սակայն անկարելի է, որ այս խօսքերը նոյն կախումն յայտնեն։ Իմաստ մը կը ստանան, եթէ ընդունինք, որ աննոր նախնական ընտրին մէջ չկային, այլ իրենց գոյութիւնը կը պարտին հետագայ խմբագրի կամ գրչի մը։ Ատիկայ նոյն յաւելումով կամ Մեծ Հայոց իբր կատարուած գրաւումը նշանակել ուզած է՝ առանց զայն կերպական գաւառ ցուցնելու, կամ այս անորոշ բացատրութեամբ՝ նոյն միջոցին Փոքր Հայոց Ա. ա ջ ի ն եւ Երկրորդ Հայք գաւառներուն բաժնուիլը կանխարկէ<sup>4</sup>։ Եւ այս վերջինը այնու աւելի հաւանական է, որ Պողոթմոս Սիլվիոս ալ իւր Interculusին մէջ նման շփոթութեան մը մէջ ինչպէս է։ Վասն զի նմանապէս հոս կը նշանակուին Պոնտական ութ գաւառներու տակ Մեծ Հայք եւ Փոքր Հայք, թէեւ այս ցուցակին կաղմութեան ստեղծ (393—399) Փոքր Հայք արդէն տարիներով յառաջ Առաջին եւ Երկրորդ Հայք գաւառներու բաժնուած էր, եւ նոյն միջոցին ընդհանրապէս Մեծ Հայք անուամբ յատուկ գաւառ մը գոյութիւն ունեցած չէ։ Կ'երեւայ, թէ հոս ալ ընդունելու ենք, որ հեղինակը տակաւին իրեն ոչ ընտանի Առաջին եւ Երկրորդ Հայք բաժանումը սխալ ներկայացուցած է։ Որովհետեւ յիշուած Մեծ Հայք Հայքի բաժանմամբը կաղմուած Առաջին Հայք գաւառն աւելի նուազ տարածութիւն մ'ունէր, քան թէ կապագոյովեան մասերու կցմամբ մեծցած Երկրորդ Հայքը, այնպէս որ Առաջինը յառաւուռն պէս իբր փոքր, իսկ եր-

1 Ammianus XIX. 9. 12. XX. 11. 4.  
 2 L. 2 Cod. Theod. de censitoribus etc. 13. 11 (= L. 10 Cod. Just. 11. 47.) Գրաբեանուէ, վաղեմեանս եւ թէոդոսէ, գրուած՝ VI. Kal. Apr. Constantinopoli Honorio et Eudodio Coss. Բնագիրը յուսարիտանան օրինագրոց մէջ սրբագրուած է։  
 3 Notit. dignit. (ed. Seecck) Or. I. 109. 110. II. 49. 50. XXV. 24. 25. XXXVIII.  
 4 L. 10 Cod. J. de aedif. priv. 8. 10 (Honorius et Theodosius a. 420) — utraque Armenia. L. 10 § 2 C. J. de diversis officiis et apparitoribus etc. (Leo et Zeno a. 474) — ducum — utriusque Armeniae.

1 Hierocles (ed. Parthey) 37. 38.  
 2 Codex Veronensis II, 8 առ Seeckի, Notit. dig. 248.  
 3 Ammianus XXIII. 5. 11. Armenia Romano juri obnoxia (Հայաստանն Հռովմ. իրաւանց հպատակ)։  
 4 Cod. Veronensisի մէջ քանի մը տող յառաջ կայ սոսնակապին ընդմիջարկութեւնը Paphlagoniaի մասին՝ «պոժմ երկուրէ բաժնուած», որ միայն 395է ետքը ստեղծուեցած նորակաղմ Honorias գաւառին բաժանմամբը կրնայ հայտնի չ'ըմն. Justin. Novelle 20 pr. եւ Novelle 29, c. 1.



կրորդը անոր հանդէպ իբր մեծ կրնար նշանակուիլ<sup>1</sup>:

Եթէ Մեծ Հայաստան գաւառ չէր համարուիր, նոյնին գետինն ու հողն ալ օրինական ճշտով գաւառական երկիր չէր, ինչպէս նաեւ մտակոյններն ալ իբր այսպիսի շէնք վայելչը հռովմէական քաղաքական իրաւունք<sup>2</sup>, եւ հռովմէական արգարութիւն ու օրէնք հոն չէին արժեքը: Ազգային իրաւունք, սովորութիւնք եւ կարգ ու սարք մտացին ի զօրութեան, եւ ասոնց հարգութիւն վարուածին եւ արգարութիւն ի գործ կը գտուէր բնիկ մեծ ու փոքր նախարարներէն: Քանի մը հռովմէական իրաւանց աստիկ հակառակ ամուսնական ու ժառանգական սովորութիւններ բառնալու առաջին փորձն Յուստինիան փորձեց<sup>3</sup>: Այսպէս ուրեմն Հայաստան թեւեւ հռովմէական իշխանութեան ներքեւ նուաճած երկիր մըն էր, բայց ոչ Հռովմէական պետութեան եւ անոր սահմանադրութեան մէկ կազմակերպուած անդամը: Հայաստան աւելի թշնամաց յարձակումներուն դէմ պաշտպանուելու սահմանուած երկիր մըն էր առանց հաստատուն կազմակերպութեան, որուն տեղական վարչութեան կայսերական կառավարութիւնը այնչափ միայն միջամուխ կ'ըլլար, որչափ որ պետութեան շահը կը պահանջէր:

Երկրին գլուխը կեցած էր Հայաստանի կոմսը — այս է անոր պաշտօնական տիտղոսը<sup>4</sup> — կայսրմէ անուանուած՝ իբրեւ անոր փոխարդը, եւ նոյն անուանան նուիրապետական գասակարգութեան համեմատ գերամեծարութեան աստիճանաւ: Բայց եթէ կոմսներու որ դասակարգութեան մէջ զասելու է այս կոմսը, տեղեկութեանց նուազութեան պատճառաւ դժուարաւ կրնայ որոշուիլ<sup>5</sup>: Աւելի սահմանաց կոմսներու (Comites limitum) մէջ թերեւս զատուի, որոնցմէ Notitiaյի համեմատ արեւելքի մէջ կար

մէկ<sup>6</sup>, արեւմտքի մէջ վեց<sup>7</sup> հաս, որովհետեւ Հայաստանն ալ սահմաններու պաշտպանութեան երկիր մըն էր: Բայց ասոր դէմ կ'ըլլէ այն պարագան, որ բոլոր սահմանաց կոմսները զինուորական հրամանարներ էին եւ ըստ այսմ միանգամայն կոմս զինուորական իրաց (Comites rei militaris)<sup>8</sup>, միշտ Հայաստանի կոմսին ձեռքին տակ ընդհանրապէս բանակ չկար, ոչ կանոնաւոր եւ ոչ ալ օժանդակ գունդեր, եւ զինուորական իշխանութենէ զուրկ էր<sup>9</sup>:

Մասնաւոր պատճառներով գաւառի մը կուսակալին ալ կը տրուէր “գաւառի կոմսի”, բարձրագոյն աստիճան<sup>10</sup>: Բայց Notitiaյի մէջ ասոր օրինակ չկայ, որովհետեւ Իսաւրիայի կոմսը, որ բացառաբար իւր անձին վրայ կը միացընէր քաղաքական եւ զինուորական իշխանութիւնները, իբրեւ կուսակալ էր միայն նախագահ եւ երկրորդաբար զինուորական իրաց կոմս<sup>11</sup>: Յատուկ դիրք մ'ունէր սակայն Արեւելեց կոմսը. առանց զինուորական հրամանատարութեան՝ իբր գլխաւոր քաղաքական պաշտօնեայ գլուխ կանգնած էր ամբողջ Արեւելեան թեմին իւր տասնը հինգ գաւառներովը, եւ ասով անոր պաշտօնը կը համապատասխանէր բացարձակապէս — աստիճանի եւ իշխանութեան կողմանէ — միւս թեմերու մէջ գանձող փոխանորդներու աստիճանին<sup>12</sup>: Անուան տարբերութեամբն հանդերձ՝ իրօք իւր թեմին փոխանորդն էր:

Չայս նախապէս կարգելէ ետքը, թերեւս ներելի է այլ եւս ենթադրել, թէ Հայաստանի կոմսն ալ Արեւելեան կոմսին պէս նման դիրք մ'ունեցած ըլլայ, եւ իրեն ալ՝ որ կայսեր տեղ թագաւորութիւն մը վարելու եւ կառավարելու կոչուած էր, բուն իսկ ասոր համար փոխանորդի մը մասնաւոր իրաւունքները արուած ըլլան: Բարձրաստիճան անձնաւորութիւն մը արտակարգի իշխանութիւններով Հայաստանի վրայ զնելով, կայսրները թերեւս կը կարծէին, թէ ազգային թագաւորութիւնը կորսուցնող մեծամեծներն ու ժողովուրդը աւելի դիրքաւ կը

<sup>1</sup> Laterculus Polemii Silvii (Seeck, Notit. dign. 251 ff.) IX.

Եթե ներքո՞ Պոքր Հայք,  
Աւերքոք՝ Մեծ Հայք:

<sup>2</sup> Եւ է. թիւերու այս զբոսանալի ետառալութեան որ եւ մեկուսութիւն չեմ կրնար տալ:

<sup>3</sup> Mitteis, Reichsrecht und Volksrecht 160.

<sup>4</sup> Եւստ. Edict. 3, Nov. 21.

<sup>5</sup> Պրոպ. վասն չե. գ. 1. (246) չոր կոմս Հայաստանի կ'անուանեն: L. 5 Cod. J. de mag. mil. 1. 29.

<sup>6</sup> Պէտպէս կոմսներու նկատմամբ տե՛ս Boecking, Index ad notit. dignit. comes p. 134: Bethmann-Hollweg, Röm. Civilprozes III. 13. 53. 80. Kuhn, städt. u. bürg. Verf. d. röm. Reiches I. 194 ff.

<sup>7</sup> Comes limitis Aegypti, Notit. Or. XXVIII.

<sup>8</sup> Not. Occ. I 30-36. V 126-132. Comes Italiae, Africae, Tractus Argentorensis, Britanlarum etc.

<sup>9</sup> Notitiaյի յաւակ բերուած տեղերէն կը հետեւի:

<sup>10</sup> Պրոպոպ անդ “Աւան զի գիւնուոր շունէր”:

<sup>11</sup> Bethmann-Hollweg անդ 53. 54.

<sup>12</sup> Not. Or. I 37. XXIX. “Կարին գերամեծարութեան

նստուից զինուորական իրաց կոմսին եւ գահերկցուն տրամադրութեան տակ”:

Սպանոյց կոմսը (Not. Occ. VII. 118) ընդ զինուորական հրամանատար էր եւ ոչ գաւառի մը կուսակալ:

<sup>13</sup> Not. Or. XXII. Bethmann-Hollweg անդ:

վաստրիկն: Հայաստանի կռուեն յամենայն դէպս ունեցած պիտի ըլլայ նաեւ կուսակալի մը ամէն իրաւունքներն ու պարտականութիւնները, վերին իշխանութիւն (imperium) եւ իրաւասութիւն, ստիւանութեան հոգը, երկրին սպահնափութիւնը, տեղական վարութեան պաշտօնէից վրայ հակահշտի իրաւունքը, երկրին վրայ դրուած արոց գանձումը<sup>1</sup> եւն. բայց այս բաներէն աւելին իրաւունք ունէր ան, եւ որովհետեւ անոր արամադրութիւններն ու վճիռները՝ իբր կայսերական անկախ փոխանորդի (SAECA VICE) արամադրութիւններ եւ վճիռներ կը տրուէին, ուստի ասոր գէժ՝ եղած բոլորը մերձաւոր փոխանորդին չէր ուղղուեր, ինչպէս այլուր սովորութիւն էր, այլ ուղղակի Արեւելքի պրետոր վերակազմուին (Praefectus praetorio) եւ կայսեր՝:

Խոսովութեանց կամ պատերազմի երկիւղի պարագային, կռուեն ստիպուած էր՝ իւր արամադրութեան ներքեւ զօրք չունենալուն՝ մերձակայ զինուորական հրամանատարներու օգնութեանը դիմել, եւ այս օգնութիւնն անոր կը շնորհուէր, երբ բարձրագոյն զինուորական իշխանութիւնն ունեցողը հրահանգէր, որ էր «մագիստրոսն զօրաց արեւելեց», Օգնութիւն հասցընողներուն ամէնէն մերձաւորը կը նկատուէր նոյապատիճի դուքը, որուն զինուորական շքանակը կը բովանդակէր Ա. եւ Բ. Հայք եւ Պողոսիանեան Պոնտոս՝ երեք գաւառները<sup>2</sup>: Ասոր իշխանութեան տակ գտնուող զօրագնդերը կազմուած էին՝ սակաւ բացառութեամբ՝ պտուութեան հեռուոր սանդերէ. ստուք արեւելեան սահմանի պաշտպանութեան համար հոս տեղափոխուած<sup>3</sup> զօրագունդեր էին՝ որոնք ժամանակին սովորութեանը համեմատ իրենց զօրածողով եղած տեղէն հեռուոր վայրեր կը գործածուէին: Notitiaյի մէջ նշանակուած՝ մինչեւ Սեւ Ծովու արեւելեան եզերքը տեղաւորուած զօրաց կայսան-

ներու շարքին մէջ չի գտնուիր սակայն Մեծ Հայոց մէջ հաստատուած կայսն մը, ապացոյց մը, թէ գոնէ նոյն ժամանակ հռոմէական զօրք բանակած չէ հոն: Անշուշտ ետքէն փոխուած է այս: Որովհետեւ արդէն թեոդոս Բ-ի կառավարութեան ժամանակ կարեւորութիւնը զգալի եղաւ՝ թէ Հայաստանը արտաքին թշնամիներու յարձակմանց դէմ աւելի սպահնայելու է, եւ այս պատճառաւ Անտոյոիոս զօրաց Մագիստրոսը Պարսկահայաստանի շինչ սահմանին վրայ, հին կարին գաւառին մէջ Թեոդոսուպոլիս ամրոցին հիմը դրաւ՝ հռոմէական մնայուն պահակազօրքով<sup>4</sup>: Եզրորդ ժամանակներուն Անաստաս եւ Թուստինիան կայսրները վերածեցին զայն զինուորական վայրի մը՝ պաշտանողական ամէն պիտոյցներով<sup>5</sup>: Ինչպէս հոս, ուրիշ ամուր տեղեր ալ հռոմէական գնդեր հաստատուած պիտի ըլլան, բայց թէ ասոնք ուղղակի զօրաց Մագիստրոսին թէ Հայաստանի դուքսին տակ կը գտնուէին՝ որոշակի չէ գիտցուիր: Թուստինիան կառավարութեան միջոցին գաղտնեցաւ վերջնայա մասնաւոր դիրքը<sup>6</sup>:

Գ.

Հռոմէական-հայկական ստորագոյնիւնները:

Սատրպակութիւնները մի առ մի: Մեծ եւ Փոքր ժողքը, Սատրպակները զինուորական յարաբերութիւնը: Իրաւական դրութիւնը: Հինոն կայսր փոփոխութիւնները:

Յովիանեան խաղաղութեամբ Հռոմէացի մնացած Անգղի տան եւ Եոփաց երկու սատրպակութեանց վրայ աւելցան Հայաստանի բաժանմամբ Մեծ Հայաստանէն անջատուած քանի մը նորեր ալ, որոնք անոնց հետ կազմեցին հռոմէական-հայկական սատրպակութիւնները: Պրոկոպի հինգ գրիւտ սատրպակութիւնները, սակայն զանոնք յանուան չի յիշեր<sup>7</sup>: Թուստինիան «ազգաց», անուանեց զի ան մի կու տայ որոշ կեր-

1 L. 13 Cod. J. de ann. et trib. 10-17 (Anastasius, a. 496) իշուած «հայկական կամուրջ» բառը կը հայտնի չէ:

2 Bethmann-Hollweg անդ III. 56. Karlowa, Röm. Rechtsgesch. I, 856.

3 Notit. dig. Or. XXXVIII.

4 Հենեակ աղեղնաւորները (equites sagittarii) ինքնին իսկ երկրէն էին: Առաջին եւ երկրորդ հայկական լէգէոնները — որոնք այս անուանակոչութիւնը՝ Ա. եւ Բ. Հայք բաժանման հետ արեւել քործ չուէին (Ամմ. Ի. 7. 1) — անմիջորդաբար արեւելք զօրապետին արամադրութեան տակն էին: Not. dig. Or. VII, 48, 50: Զօրագետին պաշտասական պահակազույնքին կը վերաբերէին նաեւ «Հայ աղեղնաւոր կամանները» անդ VI. 31: Հայոց երկրորդ թեւը Եգիպտոսի իրակնին իշխանութեան տակ փոքրիկ պատիւի մը մէջ էր. անդ XXXVIII, 22.

1 Անտոյոիոս 422ի պատերազմէն ետք զեռայան խաւրովեցաւ Պարսկաստան: Հմմտ. Theophanes, Chronogr. 84. — Ետք ուղղուած է L. 3 Cod. J. de off. milit. iud. 1. 46 յամ 443: (Հմմտ. նաեւ L. 7 Cod. J. 12-59 եւ L. 4 Cod. J. 12-54, որուն ժամանակը գեա. որոշ չէ 1) 2 Պրոկ. վասն չին. Գ. 5 (255). վասն Պարս. պատ. Ա. 10 (50): Թեոդուպոլէ հիմնադրութեան վրայ ընդարձակ կը խօսի իտրեն. Գ. եթ: Թեոդուպոլիս 502ին մասնաւորութեամբ Պարսից ձեռք ինկաւ: Մատթաւս ԺԸ. 398: Ըրտ Թեոփոնեսի (144) պահակազույնքը կազմուած էր իլիւրական բանակներէ:

5 L. 5 Cod. J. de off. mag. mil. 1. 29. 6 վասն չին. Գ. 1 (246). 7 Հինգ սատրպակ զըւեւ էին:

պով իւր օրինագրոց մէջ երկու տեղ — L 5 Cod. de off. mag. mil. l. 29 եւ Novelle 31 —, Սահլան այս երկու տեղերը իրարու հետ չեն միաբանիր ամենայն մասամբ: “Ազգք, այսինքն՝ Անձիտ, Անգեղառուն, Հայտեանք, Ծոփք, Փոքր Ծոփք (Sophanena), յորում է Մարտիրոսաց քաղաքն, եւ Բաւահոյիտ”, իսկ Novelle 31, o. 1 § 3 կը յիշատակէ “Փոքր Ծոփք, Անձիտ կամ Մեծ Ծոփք, Հայտեանք կամ Բաւահոյիտ<sup>1</sup>”:

Վերջոյս մէջ ուրեմն կը պակսի Անգեղ տուն, որուն զանց առնուիլը կրնայ մեկնուիլ՝ անոր մեծ սատրապութիւններէն կրնայ հետ՝ զոր օր. Մեծ Ծոփաց հետ ձուլուած ըլլալով<sup>2</sup>, Բայց աչքի կը զարնէ Անձիտի եւ Մեծ Ծոփաց նշնացումը՝ որ իրարու հետ կը կապուին յիով մը իրապէս, ինչու որ թէեւ այս երկու երկիրներն իրարու դրացի էին, բայց ոչ երբեք նոյն, այլ միշտ բաժնուած մնացած են<sup>3</sup>, Նշնայէս սխալ է, թէ Բաւահոյիտ՝ Հայտեանքի ուրիշ մէկ անունն եղած ըլլայ<sup>4</sup>, որովհետեւ այս երկուքն ալ տարբեր երկիրներ էին<sup>5</sup>, ըստ այսմ միայն ուղիղ համարուելու է օրինազգրին այն տեղն, որ սատրապութեանց որչ ցանկը կը բովանդակէ, մինչդեռ Novelleի մէջ նորահաստատ Չորրորդ Հայոց գաւառին վերաբերող երկիրները հարեւանցի միայն ամփոփուած են:

Մեծ եւ Փոքր Ծոփք կը կարօտին ընդարձակագոյն քննութեան:

Յունաց եւ Հռովմայեցոց գործածած սովորական Տօփոյն (Մօփոյն, Մօփան) անունը կը համապատասխանէ Հայ Ծոփ կամ Ծոփք եւ սատրապան Հսրփեն անուններուն: Հին աշխարհագիրք եւ նշնայէս Հայք՝ Ծոփքը Մեծ Հայաստանի մաս կը դնեն եւ ստով կը հասկնան այն

<sup>1</sup> Τζοφαναγή τε και Ἀνζιτηνή ή Τζοφρηή και Αοθιανηή ή και Βαλαβιτηνή.

<sup>2</sup> Անգեղ-տուն՝ վերին Յիզբրիսի վրայ՝ սահմանակից էր Մեծ Ծոփք եւ Անձիտի: Փաւստ. Գ. Իր.: Պետրոս Պատր. քով ալ (անդ)՝ Վրուխի՝ “Անգեղառուն” Մեծ Ծոփաց քով:

<sup>3</sup> Անձիտ՝ Մեծ Ծոփաց հիւսիսարևմտը՝ Անտիոսուրոսի հարաւային լանջքին վրայ:

<sup>4</sup> Մեծք Novelleի բնագիրը յառաջ բերիչք ըստ սպագորութեան. Schoell դ կաւ B. և կը կարգայ՝ դ կաւ B. Սխալը կ’ուղղուի, եթէ օրբաբերք՝ կալ դ B. καλομύνη, և Հայտեանք՝ Արածանույ հիւսիսարևմտը ընտնային երկիր մը, որուն մէջ հիմուսեցաւ վերէն կիթառի՝ ամրոցը: Հայտեանք ըստ Խոսրեան. Բ. կը Հայ արշակունիներու ժառանգանք երկիրն էր: Պարտով վասն լին. Գ. 3 (251)՝ “կիթառի, որ քաղաք է Հայտեանքի”:

Բաւահոյիտ մաս էր Հայտեանքի: Պարտովի (անդ) սատրապութեանց ամենէն փոքրն էր Բաւահոյիտ:

երկրամասն, որ կը տարածուէր Արածանույ Եփրատ խաւանուելու տեղէն մինչև Յիզբրիսի ձիւղը կազմող Նիւմփիոսի հարաւ արեւելակողմը<sup>1</sup>: Հիւսիսէն Անձիտի, արեւելքէն յայնչոյս Նիւմփիոսի գաւառը, Յովիտանեան խաղաղութենէն ի վեր Պարսից վերաբերող Ազնիքի սահմանը կազմելով՝ հարաւային կողմէն Յիզբրիսի վերին ընթացքին վրայէն անդին մինչև Միշագետք կը հասներ: Բայց հոս անորոշ է սահմանը: Յառաջագոյն Ծոփաց վերաբերող Ափղը գոնէ չորրորդ դարուն միշտ Միշագետք գաւառին մաս համարուած էր<sup>2</sup>, Ծոփաց ընտելութիւնը խառնուող մըն էր Հայ եւ սարսուարամայական ժողովուրդներու<sup>3</sup>: Հայ ազգիւրներու համաձայն երկիրը կը բաժնուէր — խնդրոց Նիւթ չէ թէ նախայէս կամ միայն յետին ժամանակներու մէջ — երկու զատ մասի, որոնցմէ իւրաքանչիւրը կը կառավարուէր սեպհական նախարարներու ձեռք. արեւմտեան Մեծ Ծոփք, որ Եփրատի վրայ էր, եւ արեւելեան, մինչև Նիւմփիոսի հասնող Փոքր Ծոփք՝ որ անգիշորդաբար Պարսկաստանին կից ըլլալուն՝ ակելի կարեւոր էր: Վերջինս հոս սիրող Շահուսի ցեղին տնուամբը՝ Ծոփք Շահուսեանց ալ կրուեցաւ, որմէ Յոյնք եւ Հռովմայեցիք Sophanene տնունը կազմած են<sup>4</sup>:

Ծոփք՝ հասնորէն սոյն երկու մասերը բովանդակող ամրոցը, կանուիէն հռովմէական քաղաքակառուութեան մէջ մաս եւ բաժին ունեցաւ: Միհրդատեան պատերազմի ատեն Ղուկուլուսէն գրաւուեցաւ, յետոյ Պոմպուսեան կապադովկոյն Արիտարզան իշխանի տնուեցաւ եւ կորուզուի որչաւանքէն վերջը, Ներսէ կայսեր կողմանէ ստացաւ զայն Ասորին Սոյիմոս՝ իբրեւ հռովմէական աւաստ թագաւորութիւն<sup>5</sup>: Այնրեւայ, թէ Ծոփք Ազրիանոսի ժամանակ կապադովկիայի կողմէն զենքով գրաւուած եւ անկէ կառավարուած է<sup>6</sup>, Երրորդ դարուն մէջերը:

<sup>1</sup> Strabon XI. 12 § 3 “որ է ընդ մէջ Մարտիրոսի եւ Անտիոսուրոսի”: Plinius, hist. nat. V. 12. VI. 3. Ptolemaeos V. 12. Kiepert, alte Geogr. 79.

<sup>2</sup> Anmian. XVIII. 9. 1-10. XIX. 1-8. Notit. dign. Or. XXXVI. Hierocles 42. կը սին Ափղը իբր միակ քաղաք Միշագետք գաւառին:

<sup>3</sup> Glezor, Anfänge der armen. Kirche 153. Սատրապներու Գորգոնիտ: Մարտ. Զորքի եւ նախ անուաներ օրջ կու տան թէ անտք ստորի էին ծագմամբ:

<sup>4</sup> Փաւստ. Գ. Իր. Ժ. Գ. Իր. եւն. Խոսրեան. Բ. Գ. Իր. Գ. Իր. Ծոփք՝ Հահուսի կ’ըսուի նաեւ Ծոփք-Շահուսի:

<sup>5</sup> Tacitus, Annal. XIII. 7. Hist. II. 81. V. 1-2.

<sup>6</sup> Ապրիանոս, Մեհր. 105. “Ծոփք եւ կորգուիք, — այժմ՝ Փոքր Հայք — որ հիմայ կապադովկիայէ գրաւուած է”:

Հայաստան Սասաններէն գրաւուելէն ետքը՝ պէտք է որ Ծոփքն ալ ասոնց անցած եւ Հռովմէն իրապէս թող տրուած ըլլայ: Անընդունելի է, որ Ծոփք 297ին սակաւայն հռովմէական ստացուածք եղած ըլլայ, որովհետեւ դիոկղեատիանեան խաղաղութեան մէջ բացորոշ պայման դրուած է Ծոփաց անջատումը եւ ոչ թէ լոկ ներկայ վիճակին պահպանութիւնը<sup>1</sup>: Աղձնեաց ալ միասին թողուելէն պէտք ենք հետեւցնել, թէ՛ քանի որ Ծոփաց բաժանումն արդէն նոյն միջոցին կատարուած էր, Ծոփք Եահուենացն ալ Հռովմայ ինկած է. որովհետեւ զինուորական նկատումներն ալ արդէն կ'արգելուին այս մէջանեղ երկնանք երկիրը օտար ձեռքերու յանձնել: Յովհաննէան խաղաղութիւնը՝ որով Աղձնեք գարձեալ Պարսից ինկաւ, այս մասին փոփոխութիւն մը չըբաւ. Նիւմփիոս այնուհետեւ ալ միշտ երկու պետութիւններու սահմանը կազմեց<sup>2</sup>:

Փոքր Ծոփք (Sophanene) իբր երկրի անուն՝ Հռովմայեցիները կը յիշեն չորրորդ դարուն<sup>3</sup>, եւ իբրեւ Հայոց Եահուենաց Ծոփքին համապատասխանող մասնաւոր ստորապոլիսն կը գտնուի՝ զայն յիշատակուած նախ եւ յառաջ 387ին Փոքր Ծոփաց ստորապին ուղղուած կայսերական պատահանանագրոյ մէջ<sup>4</sup>: Կ'երեւայ, թէ միւս ստորապոլիսեանց մը ընդէն սակկայ նշանաւոր դիրք մ'ունեցած է, եւ ասոր ստորապը կայսրներէն ըստ իմք այլոց իբր գլուխ եւ փոխանորդ նկատուած է<sup>5</sup>: Միայն ասոր Մարտիրոպոլիս մայրաքաղաքն է, որ յաճախ բացորոշապէս յիշատակուած է<sup>6</sup>: Թե՛ Փոքր Ծոփաց հետեւ

Մեծ Ծոփաց ստորապոլիսն ալ իւր գոյութիւնը պահած է, չի կրնար ասարկուած տակ ձգուիլ՝ Յուստինիանու վերոյիշեալ օրինաց տեղերն ըրած յայտարարութիւններն աչքի առնելունենայէ ետքը:

Ինչպէս որ յառաջագոյն Ծոփք անունը՝ Փոքր Ծոփք (Sophanene) կոչուած մասն ալ կրնար բովանդակել, այսպէս ալ յետագոյն ժամանակի լեզուին մէջ Sophanene անունը կը գործածուէր առաջնոյն համար ալ<sup>1</sup> եւ նոյն իսկ երբեմն Sophanene անունը իբրեւ հաւաքական գաղափար՝ տրուած է ամբողջ ստորապոլիսեանց միահաղոյն. զ. օր. երբ Պրիլոպ կը խօսի Հայաստանի մը վրայ կոչեցելու Մոփանէն (դ Տափանայի խալոսմենյ)<sup>2</sup>, Եւ այս կրնայ նաեւ լուսաբանել թէ ինչու Պոլեմիոս Միլիթոս իւր Laterculusին մէջ՝ արեւելեց թեմի գաւառներուն մէջ բացորոշ կերպով կը յիշատակէ Sophanenen<sup>3</sup>: Այս անուամբ գաւառ մը ոչ այն ատեն եւ ոչ ալ յետոյ իրապէս գոյութիւն ունեցած է. սակկայ որոշապէս կը ցուցուի Codex Veronensisի, Notitia dignitatumի եւ Hieroclesi Synekdemostի լուսութեամբը. իսկ Մոմսէնի նկնագրութիւնը՝ թէ Sophene Յովհաննէան խաղաղութեամբ Պարսկաստանի անցած է ետքէն Հապոյտ հ. Գ. ն Հռովմայ տրուած ըլլայ, չի կրնար հիմնաւոր նկատուիլ<sup>4</sup>: Արդ՝ թե՛ Laterculusի հեղինակը Sophanenen գաւառ ըրած է, կամ նման սխալ մը գործած է, ինչպէս վերը Մեծ Հայք անուան նկատմամբ տեսանք, կամ Արեւելեան թեմին մաս համարուող ստորապոլիսները ուզած է նոյն սովորական եւ հաւաքական անուան տակ ամփոփել: Արջինը հաւանականագոյն է:

Ստորապոլիսեանց իրաւական դրութիւնը՝ Մեծ Հայաստանի իրաւական դրութենէն էապէս արբեր էր: Մեծ Հայք հռովմայեցի փոփոխող պաշտօնեանի մը, Հայաստանի կոմսան իշխանութեանը տակ, իբրեւ գրաւեալ եւ միացեալ երկիր մը՝ անընդմիջորդաբար պետութեանց կը կառավարուէր. միեւնոյն ստորապոլիս

<sup>1</sup> Ընդհակառակն դաժնարութեան մէջ որեւէ բան որչափ ան չէ Միջագետաց նկատմամբ, որ Հռովմայեցւոց ձեռք մնաց չ'մտն. Պետր. Պատրիկոսի (անդ) հաղորդած պայմանները: Ամփնատի (Ի. Գ. 5. 10.) այն խօսքը, թէ Կիլիկիոյ յարձակման ատեն «Հայաստան» Հռովմէական իրական հպատակ եղած է, Ծոփաց համար սուղոյցի զբոլթիւն չունի: Ամոմ. Mommsen, Röm. Gesch. V. 445: Բուփոս Փետտարի (14) այն խօսքէն, թէ «խաղաղութիւն ըլլալով՝ Միջագետք վերահաստատուեցաւ», ասլափ միայն կը հետեւի թէ Պարսկիները անկէ քաղաքացւոց բայց ոչ թե՛ կերպովապէս Միջագետք Հռովմայ տրուեցաւ:

<sup>2</sup> Procop. B. Pers. I. 21 (118), de aed. III. 2 (248).

<sup>3</sup> Eutrop. brev. VI. 13. Dio Cassius XXXVI. 53 կ'ըսէ «Հայաստանի սահմանակից Տօփանայի երկրորդ»: Իսկ եւ կը կարծուի որ յետագոյն գրիչը մը Տօփանայի գրած է՝ փոխանակ Տօփանայի գրելու:

<sup>4</sup> L. 6 Cod. Th. de auro coronario 12, 13 ուղղուած է առ Գաղղանուս՝ ստորապ Փոքր Ծոփայ: Յուստինիանու Novellaeն յառաջ՝ Օրինագրոց քաղաքանոյցներու մէջ պայտեղ միայն մը անգամ յիշուած են ստորապոլիսներն:

<sup>5</sup> L. 6ի (անդ) ըմբռնումն այսպէս է կ'երեւայ:  
<sup>6</sup> Procop. de aedif. III. 2 (248). Bell. Pers. I. 21

(108). L. 5 Cod. J. 1. 29 „Sophaenam, in qua est Martypropolis“

<sup>1</sup> Ասոր կը հետեւի Եւստրոպիոս (Ջ. 13), երբ կ'ըսէ թէ Պոմպեոս Տիգրանէն «Իսկն Ասորիան, Փռնիկէն եւ Ծոփքը (Sophanene)»:

<sup>2</sup> Հմմտ. Երան. 6ի մէջ յիշուած անիւրը (Նախ. սեւն):

<sup>3</sup> Polem. Silvius (ed. Seeck) VIII. 11. Sophanenes Euphratesia եւ Hosdroëno անուաններէն ետքը կու գայ:

<sup>4</sup> Abh. d. sächs. Gesells. d. Wissensch. 1853. III. 233 ff.

Թեանց մէջ ընկի նախարարները ճեացին համագիտ իրենց իշխանութեանը մէջ, միայն թէ այնուհետեւ փոխանակ շայտատանկ կամ Պարսկաստանի ստորակարգեալ ըլլալու՝ ուղղակի կառավարման կարգու ունենին: Սատրպները, պաշտպանեալ թագաւորութեանը՝ արքայիկներուն պէս, ընկի ժառանգական իրաւանց զօրութեամբը ցկեանս կ'իշխէին իրենց երկիրներուն վրայ, եւ իրենց մահունքէն վերջն իշխանութիւնը կը ժառանգէին օրինաւոր պաշտպանները՝: Ըստ հայ ժառանգական իրաւանց անպայման առաւելութիւն ունէին արք, իսկ կանայք իշխելու իրաւունք չունէին. այսպէս եղած ըլլալու է ապահովպէս նաեւ սատրպութեանց մէջ՝: Ընդհակառակն, թե՛ թագաւորաց յարգուութեան համեմատութիւն ըլլալի, անդրանկի իրաւունքը բնաւ երբեք ընդհանուր ձանչուած չէ: Ըստ արեւելեան սովորութեան թագաւորը շատ անգամ կենդանութեանը, մեծամեծներու կամ նշանաւոր ցեղակիցներու հաւանութեամբը, բազմթիւ որդւոց մէջէն յարողը կ'որոշէր. եւ սատրպութեանց մէջ ալ այսպէս եղած պիտի ըլլայ՝: Կայսերական կառավարութիւնն այսպիսի յարգական խնդիրներու մէջ զժառարաւ խառնուած պիտի ըլլայ: Սատրպներու փոփոխութիւնը բնականաբար պէտք էր կայսեր իմացընել. եւ եթէ ոչ կերպովն հաստատութիւն մը՝ զոնէ տեսակ մը հանդերձաբ խնդրուած պիտի ըլլայ, ինչպէս որ սովորութիւն էր արդէն հպատակ իշխաններու համար արեւելեան-հռոմէական եւ պարսիկ պետութեանց մէջ՝: Իբրեւ արաքսին նշան իրենց իշխանութեան՝ կայսրն սատրպներուն կը շնորհէր փառահեղ զգեստներ եւ ընդհանրապէս միայն իրեն եւ արքայից արքային վերապահուած ծիրանի հողաթափներ՝: Սատրապք ալ իրենց կողմանէ կայսեր՝ իրենց հպատակութիւնն ու անձնատուութիւնը կը յայտնէին՝ պատգամաւորներ զրկելով եւ անձամբ բիւզանդեան արքունիքը ներկայանալով:

1 Ամմ., ԻԱ. 6. 7. կրէ «Անդրադիքեան թագաւորք եւ սատրապք»:  
 2 Պրոկոպ վասն լին. Գ. 1 (247) «սատրպները — մինչեւ իրենց մահը սովոր էին կառավարել իրենց երկիրները ժառանգական իրաւանց համեմատ»:  
 3 Հմմտ. Novelle 21 եւ Յուստինիանոս 3 Վերջուր: Սատրպան ըսուած օրինազորը այս կողմեր արժողութիւն ունեցած ըլլալը ծանօթ է:  
 4 Այսպէս էր նաեւ ի Պարսկաստան. Հմմտ. Spiegel III. 607. Nöldeske, Tabari 439.  
 5 Մազազաս ֆել (413), Քոնստանտ 168, Ալաթիստա Գ. 15: ուր լազերու թագաւորներուն նման հանգերձաբը կը նկարագրուի:  
 6 Պրոկոպ անդ մանրամասն կը ստորագրէ:

այս պարագային կրնային պետական սուրհանգակը գործածուել՝, ինչպէս նաեւ ըստ երեւուութիւն կամաւոր, բայց իրապէս օրէնք ու սովորութիւն դարձած ճոխ ընծայարարութեամբ՝ aurum coronarium (պսակի սակի) կոչուած — «pro devotione quae Romano debetur imperio» («վասն հպատակութեան որ կը պարտի հռոմէ. պետութեան»)՝ Ալեքոյիշեալ Պրոպիան, Վաղնեսիան եւ Քոնստանտ կայսերաց Փոքր Ծոփաց սատրպակն ուղղուած Յուստին (387) հրովարտողը այս մասին աւելի մեքնաւոր տեղեկութիւն կու տայ:

«Վորոշնք որ պսակի սակին արուի ու ընծայուի անոնց, որոնց տալը կ'երեւայ թէ ապօրինակորակու պէրցուած է. ըստ նախկին սովորութեան ամէն ստորաբք վասն հպատակութեան որ կը պարտի հռոմէ. պետութեան, իրենց ստացուածքէն պսակը նային որ ընծայեն մեր վեհափառութեանը»<sup>1</sup>:

Այս արքունի հրովարտակին մէջ ինչ ինչ բան մտքի կը մտայ: Կարծես կ'երեւայ թէ փոքր Ծոփաց սատրապը միայն՝ առանց միւսներուն, կայսերաց «պսակ» տալը կարգած ըլլայ. բայց ինչ առթիւ: Մտադ կը միտի ենթադրելու, թէ ճիշդ Պրոպից հէտ յարգապէս կըբուած խաղաղութեան դաշանք տալիւ: Այս արամազրութեան արտաքին շարժառիթը առած պիտի ըլլայ կայսրներուն ուղղուած գանգաւ որ կամ մէկ քանի շահագրգիռներու խնդրքը: Մէկ երկու ասորի յառաջ իրենցմէ արուած կարգադրութեան մը վրայ լեցած՝ կայսրները հաճ՝ չեն, որ aurum coronariumը իրենց նուիրելու համար բաց ի ըստ սովորութեան պարտաւոր նախարարներէն՝ ուրիշներ մը ամանակցած են, եւ կը սահմանեն, որ անոնցմէ յանդերպի առնուած գումանքներն ետ արուին: Վորոշնք դարձեալ, որ հին սովորութեան համեմատյն (ուստի եւ արդէն սատրպութեանց առաջին ստացման ժամանակէն) այսպիսի պարգևները ամէն սատրպներն ի միտին հոգալու պարտաւոր են եւ Ետիքերը իրենք պիտի ընեն իրենց անձնականէն: Կկատու-

1 Ammian. XXIII. 7. 9. L. 57 C. Th. de cursu publ. 8. 5 (8. 397). Քէ հոս յիշուած «պագամաւորք յայլուպլ ազգացով՝ սատրպութիւնները կը հասկըցուն, շատ հաւանական է, վասն զի այս հրովարտակն ուղղուած է առ միւսիսէտա՝ զուրք շայտատանի: L. 16 C. J. 12. 15 այս տեղը կրնատու աւելի:  
 2 L. 6 Cod. Th. de aur. coron. 12. 18. — Այս պատասխանաբար Յուստինիանոս օրինաբար մէջ (10. 76) առնուած է:  
 3 L. 5 C. T. «Պսակի սակին հասարելու համար հանելի է որ ոչ որ բռնաբարուի արտաքայ սովորութեան, և»

